

Դիտուն մարդ մը կ'ըլլայ , բայց անհարդ , իր պարտաւերուն պէտք , ու գործնահան առաջինութեաններէ ղուրի :

(Ը) Ն որ մատենագրական ուսման հետ բարոյական կրթութիւն միայն ըլլայ :

Դարձեալ անհարող գիտուն մը կ'ըլլայ . Աւու առաջինութեան ցուրդ բանախօս մը , բայց ոչինչ առելի :

(Ը) Ն որ մատենագրական ուսման հետ մտաւորական դաստիարակութիւն միայն ըլլայ՝ առանց բարոյական ու կրօնական կրթութեան ,

Դիտուն մարդ մը կ'ըլլայ , յաջող , մարդի , բայց առանց խշճմանք ու առանց հրժից :

(Ը) Ն որ բարոյական կրթութիւնը միայնակ ըլլայ ,

Խշճմանք խնդիրներու լուծմունք ուղղ կ'ըլլայ և ոչ ուղղ բան մը :

(Ը) Ն որ բարոյական կրթութեանը հետ մտաւորական դաստիարակութիւնը միացած ըլլայ ,

Հմուտ ու մարդի մարդ կ'ըլլայ , բայց հայտն ամեն պահաս էլ հայ :

Կինայի դեռ այս անմտութեամբ կը ը ձատած դաստիարակութեան մանրամասն նկարագրութիւնը ընել , ու դեռ շատ ցաւալի օրինակներ կրնայի տալ անկազմակերպ մարդու , գէշ դաստիարակուած մարդու , թշուառ մարդու , որ իրենց մեղապարտ կամ անկարող դաստիարակները միշտ կը յանդիմաննեն բնութեան իրենց տուած ձիրքերը ըրճանչնախուն , մարդկային արժանաւորութեան իրաւունքները ոտքի տակ առնենուն ու Վրարջին գործքը անարգած ըլլալնուն համար :

Ի կատար գործոյն յետնեալ թէ չգիտիցէ զբուրն ածել :

(ՈՐԱՏԵՍԱՅ ԳԵՐԹ . 35)

Վէելի կ'ախորժիմ տեղն ՚ի տեղը դաստիարակութեան միջոցներուն վրայ խօսիլու կրկնել , թէ ինչպէս պէտք է ըլլալ այդ գործքը՝ և թէ ինչ պէտք է ընեն ասոր համար ԿՐՕՆԸ , ԲԱՐԵԿԸ ԹՈՒԹԻՒՆԸ , ՈՒՍՈՒԾԸ և ՆԻՒԹԱԿԱՆ ԽՆԱՄՔՆԵՐԸ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Դիրահարցորին . — Խօսուն տախտակ :

Վարդկային բնութեան ամենէն աւելի ցանկալի սեպուած հետազօտութիւններէն մէկն ալ ամէն ատեն եղած է ապագայն , վերջի ըլլալիքները գիտնալ . “ Յօժարութիւն կամաց մարդ կութեանս՝ ներհուն լինել տեսանի աղառնեացն քան ներկային , վկայեց մեր քաջահմուտ նախնիքներէն մէկը : Վմէն ազգեր ունեցած են այնպիսի անձինք , որ իրենք զիրենք ապառնիին թարգման ու նկատող քարոզելով՝ համարձակեր են հաւտացընելու թէ իրենք մարդարէութեան գաղտնիքն ունին և գիտեն : Վմէն մմլար ու աւելորդապաշտ կրօնք ները այս խաբերայ ու շահասէր մարդոց հնարքներն են : Վակայն Վ. բարիչը , որ իր բարութեամբը թողուց մարդուն որ անցեալը կարենայ Ճանչնալ , որպէս զի օգտակար դասեր իրեն անկէց հանէ , իր իմաստութեամբը ապագային մեղի այս օգուտը նկատելով՝ անթափանցելի քողով մը ծածկեց զայն մեր աչքին առջեւ : Վեր տկարամիտ տեսութեանցն առջեւ ապագայն՝ այն եօթնակնիք գիրքն է , “ զոր ոչ ոք կարէ ոչ ՚ի յերկինս և ոչ ՚ի ներքոյ երկրի՝ բանալ զգիրքն և ոչ նայիլ ՚ի նա , ” : Վշտուած միայն իր անհամանելի գիտութեամբը գիտէ ՚ի յափետենից ըլլալիքը . ու թէ որ երբեմն երեմն այդ անմերձենալի զրքին մէկ էլլի կամ թուղթը Վովսեսի մը , Դաւթի , Լյայեայ մը առջեւ բացեր ցուցուցեր է , միայն իմացընելու համար եր թէ իրեն ամենատես աչքին առջեւ ծածուկ բան մը չկայ , և թէ ապագայն ու ներկայն մարդկային մտաց յարմար անուններ են միայն . և միանգամայն այդ մարդարէութիւնները մէյմէկ աստղի պէս երբեմն երբեմն կը ցոլացըներ մարդ կութեան վրայ պատած համատարած

խաւարին մէջէն , աւետելու և յուսացընելու իրենց կենասաբեր ՚ ՚ քեռւն ծագիլը , որուն ՚ ՚ էտարանին վկաները հազարաւոր տարիներով առաջ կը պատրաստէր ամենագէտն ՚ ՚ ստուած : — ՚ ՚ նէն իսկ ծշմարտութիւնը ըսաւ մարդկութեանս . “ ՚ ՚ լէ ձեզ զիտել զժամն և զժամանակս , զոր ՚ ՚ այր եդ յիւրում իշխանութեան , : ՚ ՚ պա ուրեմն մարդկային բնութենէ վեր բան է ապագային տեսութիւնը , և ինչ որ բնութենէ վեր է՝ մենք մեզմէ չենք կրնար անոր հասնիլ . այն բանին որ չենք կրնար հասնիլ մեզի համար անկարելիներուն կարգը կը համարուի , և ով որ անկարելոյն ետևէն կ'իյնայ՝ յանդուզն է կամ անմիտ : ՚ ՚ միտ՝ թէ որ առանց մտածելու և իր կարողութեանը չափը գիտնալու՝ կը փափաքի . իսկ յանդուզն՝ երբոր կը ժարհի ամբարտաւանութեամբ ջանալ անցնելու այն աւազէ թումբը , զոր գիմացը ձգեր է ՚ ՚ քարիչն՝ ըսելով . “ ՚ ՚ զայդ վայր եկեցես , . մինչև հօն՝ քու սահմանդ . անկէց անզին որ ուզենաս անցնիլ . “ ՚ ՚ յղրէն խորտակեսցին ալիք քո , :

՚ ՚ այց սակայն արարչագիր հրամանն ու նոյն իսկ բնութիւնը իր տկարութեան բողոքներովը բաւական չեղան մարդուս այդ բուռն յօժարութեան ալիքները զսպէլու : ՚ ՚ արին ու չարը ճանչնալը ՚ ՚ ախամարդոյն համար ապագայ բան մըն էր , որով և իր բնութենէն շատ վեր . “ ՚ ՚ լինիջիք իրեւ զ՚ ՚ ստուածս , : ՚ ՚ յս հրապոյըքը իրեն միտը ձգողը բանսարկուն էր . ինքը դարձեալ սովորեցուց ու թելազրեց մարդկանց այդ աստուածավայել գիտութեանը հասնելու համար իրաւցընէ սատանայի մը արժանաւոր միջոցները . “ ՚ ՚ օ ի զոր ինքն չունի , զիարդ այլում չնորհիցէ , ըսաւ յանդիմանելով ՚ ՚ սկերերան . բայց թէ որ մարդարէութեան չնորհքն ու կարողութիւնը չկրցաւ տալ , սակայն տուաւզայն որ ունէր , տուաւ իր ստութիւնը , ամբարտաւանութիւնն ու յանդգնամիտ ապստամբութիւնը ՚ ՚ ստուածոյ յաւիտենական օրինացը գէմ ձեռք վերցընելու : ՚ ՚ կից առաջ եկան մոգութիւնը , կա-

խարդութիւնը , ասաեղազիտութիւնը ու ամէն տեսակ հմայքները ու աւելորդապաշտութիւնները՝ ’ ՚ ի յաւիտենականնախատինս մարդկային բնութեան , որ իր ամբարտաւանելովը այն աստիշանի կուրցաւ , որ ընդդէմ ոչ միայն կրօնից , հապա նաեւ ուզիդ բանին ալ՝ այնպիսի մոլար ու ամենայիմար միջոցներու ձեռք զարկաւ , ջանալով որ մտաց ալքին առջեի պատած մժութիւնը փարատէ ու իբր թէ ըսէ ՚ ՚ ստուածոյ . “ ՚ ՚ վու նախանձու զգուշութիւններդ գիտեմ ես ’ ՚ ի գերեւ հանել . ամենատես՝ միայն գու չես , : ՚ ՚ ըսէ ինձի մէկը թէ ամէն կախարդ ամէն մոգ ալ այդ մտածութիւնը չունին . վասն զի թէ և անմիտ յօժարութիւն մը , թէ և տգիտութիւնը , թէ և շահասկրութիւնը պատճառ սեպուի իրենց խաթէութեանցը , սակայն նոյն իսկ գործը ստութիւննէ , ու ստութեանց հօրը սատանային արուեստը . և կրօնից ու բնական օրինաց ալ գէմ ելլելովը ՚ ՚ ստուածոյ գէմ ապստամբութիւն : ՚ ՚ աղ , որ ինչպէս տգիտութիւնը , ասանկ ալ այս թանձր ստութիւնը մարդկային ընկերութեանց մէջէն երբէք անհետ չեղաւ , ու ՚ ՚ ռաքելոյն ըսածին յարմար՝ նոյն այս գիւահնար արուեստները պիտի ըլլան կորստեան որդույն՝ ՚ ՚ եռին ձեռքը վերջին գործի խաթէութեան :

՚ ՚ թէպէտ քրիստոսական կրօնից աստուածային լուսոյն գիմաց նշաւակե-

՚ ՚ Մէր սուրբ հարց մէկը Յովէ . Մանդակունի կաթուղիկոսը , հարեւանցի այսշափ տեսակ կախարդութիւն կը յիշէ . “ Նրդ յորժամ՝ ՚ ՚ խտիրս և ’ ՚ հմայս և ’ ՚ կիւսս և ’ ՚ Դիւթութիւնս և ’ ՚ թովչութիւնս և ’ ՚ հատահարցութիւնս և ’ ՚ հաւահմայութիւնս և ’ ՚ Մաղարախութիւնս և ’ ՚ ի հմայ . ութիւնս , և ’ ՚ Միջագիտութիւնս , և ’ ՚ Դիրարարութիւն , յԱստեղագիտութիւնս , ՚ ՚ Դիւահարցութիւնս , յՕրահմայս , ՚ ՚ Լուսնաթափրս , և ’ ՚ Ըեղափափրս , յԱղուանահմայս , ՚ ՚ Գեղահմայս , ՚ ՚ Սննիկոնս , յԱւուութօ , ՚ ՚ Բախտս , ՚ ՚ Շակատագիրս , և ’ ՚ Գիր Պահարանի և յամենայն ՚ ՚ Հարժմակս Բժժանաց , Հմայից , Դիւթաց յորս կոչէն զդւան , յԱզ , յԱրկաթ , ՚ ՚ Զուր , ՚ ՚ Նարօարս , յԵւզ , ՚ ՚ Գարփ , ՚ ՚ յԱլուունս , ՚ ՚ Մոմեն ՚ ՚ Հեր գլայց և յամենայն Պիծութիւնս որով պղզծենն և կորուսանեն զոդիս հնազանդելոցն , :

յան մոգութեանց սատանայական խաբեալինները , բայց սակայն ամէն տեղ չծագեց այդ լցոսը , և ոչ ալ ամէն տեղ հաւասարապէս : Դիմութելու բանն այս է , որ ուր որ մերսուրբ հաւատքը տարածուած ու արմատաքի հաստատուած է , հոն սատանային պաշտամունքներն ալ , իսաքէութեանց անուններն ալ ամենաքիչ լսուած են ու կը լսուին : Եկեղեցւոյ առջի չորս գարերուն՝ քանի որ հեթանոսութիւնը վերջի շունչը հասած Քրիստոսի Հարսին հետ կը պատերազմէր՝ կախարդ , նոգ , դիտահար , այսահար լեցուն էին աշխարհքիս վրայ : Խակ Եկեղեցւոյ խաղաղանալէն վերջը երկու իրեք հարիւր տարիէն աւելի գրեթէ վերցուելու պէս եղան այդ անուններն ալ . միջին դարուն բարբարոսաց արշաւանքներէն սկսեալ՝ նորէն սկսան ոյժ առնուլ . անկէց ետև , երբ քրիստոնէութիւնը արդի պայծառութեանը հասաւ՝ կախարդութիւնը բոլորովմին անհետ կորսուեցաւ , ու դիւահարաց պատմութիւններ՝ երկու իրեք հարիւր տարուանս մէջ մատի վրայ կը համրուին Խւրոպայի մէջ , անոնք ալ թէ որ ստոյգ են նէ :

Այս ամենաշմարիտ տեսութենէն երկու հետեանք կրնանք հանել . մէյ մը՝ թէ ուրեմն ուր որ դեռ կախարդի , վհկութեան , դիւահարներու անուններ կը լսուին , ըսել է թէ դեռ հոն՝ եթէ քրիստոնէութիւր մտած ալ ըլլայ՝ պէտք եղածին պէս հաստատուած չէ , ինչպէս են արևելեան քրիստոնէից շատ կողմերը . և երկրորդ՝ թէ ուր որ հաւատքի պակասութիւնը տիրած է ու ձշմարիտ կրօնը սկսեր է միմըննալ՝ դիւական զօրութիւններն ու արուեստները հոն կը սկսին երևնալ , ու կը նորոգին դարձեալ մոգութիւնք ու կախարդութիւնները : Եւ ահա այս բանիս տիրուր փորձը սկսանք տեսնել մենք ալ մեր աշքովը նախ և առաջ Հիւսիսային Ամերիկայի վրայ :

Այսօրուան օրս , տախտակներն սկըսան մարդուս հետ խօսիլ , մարդ փայտին հարցմունքներ կ'ընէ , ու փայտը պատասխան կու տայ : Փայտի չոր կտորի

մը մարդ իր չգիտցածը կը հարցընէ , ու այդ չոր փայտի կտորը անանկ բաներ կը զրուցէ , այնապիսի ծածուկ ու չգիտցուած բաներ կը սովորեցընէ որ մարդուս մոքէն չեր անցներ . մարդ այդ չոր կտորէն սովորածը կ'երթայ ուրիշն կը պատմէ , և լրագիրներու ձեռքով բոլոր աշխարհք կը տարածուին : Իտէն մը մարդիկ իրենց անտառներուն մէջ թուուններուն թոփչը , աստղերուն ընթացը , զոհերուն աղիքները կը դիտէին ու անոնցմէ պատգամներ կը խընդուին : Խակ հիմա քաղաքականացեալ մարդիկ , քրիստոնէութենէ տասնորինը դար ետև՝ փայտէ սեղաններէ պատգամ կ'ընդունին :

Իհա այս է խօսուան գախտանիւրուն կրաշները , որ անցեալները սկսան , և որուն ձայնը ամէն տեղ տարածուեցաւ , ու այն բանն որ 'ի սկզբան բնաբանական փորձ մը կ'երևար , այսօրուան օրս կրնանք ըսել թէ նոգունիւն ըլլալուն վրայ տարակոյս մը չմնաց :

Այսպիսի ծանր նիւթ մը արժանի է մասնաւոր գիտութեան . և թէպէտ Գաղղիոյ առաքելացան հովիւներէն մէկ կը մօտերս շրջաբերականով մը կը պատուիրէ քահանայից , որ զգուշանան տըգէտներու հետ այս բաներուս վրայ խօսակցութիւն բանալու՝ թէ և ոգտելու մոքով ալ ըլլայ , բայց մենք մէկալ կողմանէ գիտնալով , որ այսպիսի բաներու՝ տգէտը իմաստունէն աւելի հետաքրքրութեամբ ետևէ կ'իյնայ , բայց պակաս դատմունքով ու ամենայն դիւրահաւատութեամբ՝ որ տգիտութեան ծնունդներն են , ասոր համար կերպով մը չարեաց առջևն առնելու մոքով յանձն առինք կախարդութեանց ու մոգութեանց վրայ այս հարկաւոր ծանօթութիւնները տալ . և այս նոր Դիւահարցութեան սկիզբը , ու ինչ ըլլալը ըստ կարելոյն բացատրել , որպէս զի խելացին շիտակն իմանայ ու ըստ այնմ ալ չնչահաւատուն շաղակատութիւնը մտիկ չընէ . միամիտ ու տգէտն գիտնայ ու հաստատուն կենայ սուրբ Եկեղեցւոյ և մեր երանաշնորհ :

Հարցը ձեռքով մեզի սովորեցուցած վար զապետութեանը վրայ , որ զմեզ ամէն կերպով կը զգուշացընեն ոչ միայն կախարդութիւններէ , հապա նաև անոնց խաբեռութեանցն ու արուեստներուն հանդիսատես ալ ըլլալէն :

(ՊԻՏԻ ՀԱՐՈՒՏԱՈՒ)

ԲԱՆԱՍՏԵՂԹՈՒԹԻՒՆ

ՄԱՀ ԲԱՆՏԱՐԿԵԼՈՅՆ Ի ՇԲԻԼՊԵՐԿ ՎԵՊԻ

Այս սրտաշարժ Վէպքս անանուն իտալացի քերթող մը երգած է ՍիլվիՈթ ԲէլլիֆՈթ մեծանուն բանաստեղծին վրայ , որ իր երիտասարդական անխոհեմ հայրենասիրութիւնը 10 տարուան խիստ բանտարգելութեամբ մը նրիպէրկի դղեկին մէջ տուժեց : Վէպքիս Հեղինակը սուտ համբաւէ մը լսելով թէ Բէլլիփոյ այն շրջաներուն բնուանը տակ ընկճեր մեռեր է այս ողբա շարժած է երգելու : Աակայն Բէլլիփոյ 20 տարուան վճիռը 10 տարիով լմընցընելով բարեբազդ գտնուեցաւ իր նախընթաց կենացը խակութենէն անուշահոտ վարուց պառզներ հասունցընելու , և զրով ալ թողուց իր առջի ընթացիցը քով այնպիսի առաքինակրօն քաղաքավարութիւն մը , որ նկարի մէջ լուսոյ ու ստուերի խառնուրդը մարգուն յիշեցընել կու տայ :

Ոիայնութեանց դէտ , ովլուսին լքածարափայլ արփիդ յերկին ,
Դուք քան ըզքօղ պայծառ բեհեզդ Տիեզերացն ընդ ծիր նաւես ,
Օ երդ մըտերիմ հաւանընկեր Երկրիս ըզչետ յածելով մեր :
Երբ պազպաջուն գունտ քո յերկին Հուալ առմատցի երկրի , լուսին ,
Ծավալ ընդ գալուստ քո սիրային Խանդավառեալ ընդուստ յուզին .

1 Բէլլիփոյի Յաղագ Մարդկային Պարուաց ոսկե դէն գրեցիկ Բազմավիպիս մէջ հրատարակած ենք . բայց հիմա առանձին ալ հատորիկ մը կազմցինք յառաւելագոյն օգուաւ մեր ազգային պատանեաց , կրօնից ու բարոյական կենաց մէջ յառաջելու լու առաջնորդ մը իրենց ցուցընելով :

Ինդ սիրելոյն ախորժի ի տես Ոիրան ի գորով յուզեալ այսպէս : Վշեւագէմ իբրու ծաղիկ Յարփոյն նըշոյլ յառեալ հեզիկ Վշկունք եւ սիրտ տառապելոյն Քումթափառին ըզչետ ուղւոյն . Քոյդ ուղփաձէմ ձաձանչք , լուսին , Վեզ գըթութեան նըշոյլք թըւին : Ովկ . քան ըզչէզս ապէրջանիկ Եբերկրութեանց հատեալ ողջիկ Վհ , Ոիլլիոյ կայ բանտարգել Ըբիլակայ դըղեակ անել . Կեայ նա , բայց յոյս բարձեալ կենաց , Վահուն ափանցըն մերձակաց : Քո դողդողուն նըշոյլք , լուսին , Օ բարձամք անկեալ սեաւ դըղեկին Ինդ աղջամուղջ կամարս նըսեմ ուսածագես զըւարթագէմ , Ճւ զդալկահար մահուն երես Խոնջ պատանւոյն անդ նըշմարես : Ոհ , այն եւեթ ի սեաւ գաշտին Եւուլատիպ գէմք նըկատին . Եբր առկայծեալ շըրագ նըւաղ Դողդոջելով հուպ առ դագաղ , Ճւ կամ ծաղիկ զերդ սըրբափայլ Օ սեաւ օթոցիւ մահուն արկեալ : Ե շըզթայից տոռանցն ազատ Ստածընունդք աձեալ առատ Տիսրադիտակ ի ձակատուէն Դիսախրուիւ հերքն իջանեն , Ճւ չարատանջ ի խիստ մահձին Ուութ յաղջամուղջ զլանջօք ծըփին : Ը ընչոյն անօսր ի տուրեւառ Ոգիքն ի հեծ քազին խսպառ . Կողերք պատեալ յերկաթ կըրկին , Ծանդ ի շըզթայս ձեռք կոշկոձին . Ճւ ոչ մի ձայն գոյ սիրային : Օ ի մեզմեսցէ ըզվիշտ նորին : Ե յլ ահ , վերջին է այս գիշեր Գիշեր ցաւոց մահահրաւէր . Ճւ վաստակեալն ելցէ ոգին Շատաձեմ թըրչել յերկին . Ոիտք իւր ի ծուփ յայն ահագին Վերձեալ ի ժամն ալեկոծին : Օ ուսովս անկեալ իբր առ ի բարձ Գըլուին յենու իւր մահազգեաց . Ճւ շըշընչէ հագագ դողդոջ Երբու աղթեր ձայնք ի խորոջ .